

Զարնուրեկի էր շարժի եկած օք .  
Սար ու ձոր իբր դիպատ, ամս մըք,  
Մերը՝ որդուն՝ որդին մոռացաւ նորը,  
Սարասահնք էր ինչելիս Մասրայ ձորին :  
  
Էս պատիմն ամենն էր մեր մեղիցք,  
Սարատեան սարը շարժեց անդիցք,  
Տակովն արեց, մարդ չի պրծաւ գեղիցք,  
ԱՇ Հայ, ոչ թուրք, ոչ Ձբուտ, ոչ Ասորին :  
  
Լերին քակեալ, ըլնդաց որոտաց ձորը,  
Ախմիշ էլու և եկաւ ձինարեց ջուրը,  
Հուեաց՝ տարաւ գանքն աւազան աղքիւրը,  
Դիփ հաւաքեց՝ ածեց յանդունդը խորին :  
  
Բարկացել էր մեր Արարին ևս նետին,  
Իրար դիպաւ՝ շարժեց երկնքն ու գետին,  
Չի խնայեց սուրբ Յակովը Հայրապետին <sup>4</sup>  
Որ քենի էր Լուսաւորիչ Գրիգորին :  
  
Ակրոխն էր աշխարհի մի նշանը,  
Չի պահելով Աստուծոյ պատուիրանը,  
Անմեղ տեղը կորաւ ջորս հազար ջանը <sup>6</sup>,  
Թէ բային աստուածային սուրբ բանը,  
Թէզ կու լուր դարձ եկած մեղատրին :  
  
Իրար առէք՝ կարդացէք Աստուծոյ Գիրը,  
Լաւ ձանայէք ձեր ձանապարհն ու փիրը <sup>7</sup>,  
Փառք առնեցէք՝ մեկէլ <sup>8</sup> չըզայ ևս թիրը <sup>9</sup>,  
Պաշտոնէք Աստուածածնու Արոտին :

Նոյ վայր իշաւ տապանովն այս Սարումը,  
Յակովը Հայրապետ աղօրեց քարումը .  
Հազար ուր հարիբ քառասուն տարումը  
Էս պատիմն եկաւ յունիսի քան օրին :  
Մարդ շիմացաւ խեց Ակրոխն նրանը,  
Գարբեկիւր <sup>10</sup> բնկու ամեն մի քարը :  
Խրատ առէք, զոր էլ մեր գործել <sup>11</sup> չարը,  
Էս նատիւրան արաւ Աղամ Ազարը :  
Միշտ վասք տուէք ձեր անման բազաւորին :

Բ.

Ո՞վ սիրելիք՝ կենալ մեք <sup>12</sup> զուք ևս փուչ աշխարհին մէջը,  
Երբանք ճանուրին անենք եարանի <sup>13</sup> իւս քարի մէջը .  
Հայր Արքանամու նման միշտ ման գանք <sup>14</sup> ոչխարի մէջը,  
Հոգու վախոն մարդ՝ ոչ կենալ էլլարի մէջը <sup>15</sup> :  
Ո՞վ սիրելիք, աշխարհին ամենայն բանը փուչ,  
Թօլ այ ընում <sup>16</sup> չափսի պետ՝ զնում գելքանը <sup>17</sup> փուչ,  
Մեւնողի համար կ մնի սուելուն մաղանը <sup>18</sup> փուչ,  
Կ վարարեն կուսում՝ կ լցուն մաղարի <sup>19</sup> մէջը :  
Արդար մաքուր մնայն՝ խիստ գովական բան կ լինի,  
Մարմնոյն օգոստաւու ոք՝ նույզն խիստ զեան կ լինի,  
Վերջի առեանը զայուս՝ ուղիղ դատաստան կ լինի,  
Կ հրամափ Տէրը, գնեցէք վառ կրակի մէջը :

Ազրար Աղամն եմ խեցացել՝ կեանք ջունիմ ոչչ մեկ սահար,  
Թալահնը <sup>20</sup> չար այ ընկիւ՝ զումարն <sup>21</sup> այ զիսիս դանար <sup>22</sup>.  
Եւ ոն ց <sup>23</sup> ապրեմ աշխարհին՝ զուք խըրասէք՝ զամանար <sup>24</sup>.  
Եմ մանկութիւն մինչեւ ցայսը՝ եմ անուզարի մէջը <sup>25</sup>:

## ԵԳԵՐԱՀԱՅՔ, ԱՅՍԻՆՔՆ ՀԱՅԿԱԶՈՒՆՔ ԿՈՎԿԱՍ ԼԵՐԱՆՅ :

Կովկաս լեռները Սեւ ծովուն զրերէ բոլոր հիւսիսային եւ արեւելեան եզերքը բոնած են ու  
մինչեւ Կասպից ծովը կընասնին, եւ զլխաւոր բնակիչներն են — ինչպէս որ յայտնի է — եզերացիք կամ Զերքէզք, Ափխազք կամ Ապազացիք, Վիրք, Մնկուէք, Լազք կամ Լազիկեցիք, եւուրիշ մանը ազգեր ու ժողովուրդներ :

Շատին անձանօր է որ նոյն Կովկաս լեռանց արեւմտեան ծայրերը, Կուպան զետին ձախսակողմը՝ եզերաստան կամ Զերքէզի երկիր համարուած լեռներուն ու դաշտերուն մէկ մասին բնակիչները Հայ են՝ զրերէ ինքնազլուխ, եւ Արմաւիր

անունով քաղաք մը ունին : Ասոնց վրայ կարմէ որ համառօտ տեղեկուրիւն մը զնենք հոս՝ ուուսերէն զրուածքէ մը քաղելով, զոր Պ. Սարգիս Ղահրամանեան Յովհաննեսեանց ազգասէք Ղարաբաղի բարեկամնիս հաջորդեց մեզի :

Սյս եզերահայք, կամ ինչպէս իրենք կըսեն՝ Զերքէզ - Հայք՝ կըպատմեն աւանդուրեամք քէ իրենց նախնիքը Խրիմն, Տրավիզոնն, Մինուքին ու Տաճկաստանի ուրիշ նաւահանգիստներէն զնացեր են հոն : Ասկէց 200 տարի առաջ այն տեղերուն Հայ վաճառականները ստուտուրի համար Զերքէզի երկիրը երբալով ու գալով, լեռնա-

<sup>14</sup> Պարտինք, շրջինք :<sup>15</sup> Ա. գոր, վազեց :<sup>16</sup> Բոլորումին :<sup>17</sup> Ա. Յակոբայ վանքին :<sup>18</sup> Մօրաքեռուրդի :<sup>19</sup> Ճան, նոզի :<sup>20</sup> Գրուի, զիմաւոր :<sup>21</sup> Մէկմատ, մէկմրն ալ :<sup>22</sup> Նետ, հարուած, պատիմ :<sup>23</sup> Ցիրուցա :<sup>24</sup> Մի զործեք :<sup>25</sup> Մի կենաք :<sup>26</sup> Կապանի, անապատ, վայրինի ուղարկութիւնը :<sup>14</sup> Պարտինք, շրջինք :<sup>15</sup> Աստարաց, մողովրդոց, բազմուրիւն մէջ :<sup>16</sup> Կըպատմայ, կըպուրտի :<sup>17</sup> Նորան :<sup>18</sup> Սամէն, հանք :<sup>19</sup> Մաղարացիք՝ քարանձաւի մէջ լցուն :<sup>20</sup> Թալէն, բաղդ :<sup>21</sup> Տէվլէթ, բարերախտուրին :<sup>22</sup> Կարուուրիւն, խեցուրիւն :<sup>23</sup> Խնչպակ :<sup>24</sup> Ճէմասթ, մողովրդոց :<sup>25</sup> Ողը ու լացի մէջ :

կան իշխաններուն հետ բարեկամացեր ու տեղացոց սովորութիւններուն վարժեր են . այնպէս որ անոնց բոլոր վաճառականութիւնը Հայոց ձեռքը անցեր է : Կամաց կամաց այնչափ սիրելի եղեր են Հայերը Զերքեզի իշխաններուն որ զանոնք իրենց երկրին մեջ բռնելու մաքով՝ շատ Հայ երիտասարդներու իրենց աղջիկները հարսնացուցեր են : Այս ատենները այն կողմի Զերքեզները դեռ մահմէտական չեին , այլ իրենց հաւատքը քրիստոնեութենէ , կուապաշտութենէ ու մահմէտականութենէ ձևացած խառնուրդ մըն էր . ուստի դեռ սովորութիւնալ չունեինանոնք Հայոց հետագոր ըսելու՝ ինչպէս որ եռքերն սկսան ըսել :

Տրապիզոնի ու Մինոպի Հայերէն շատ մարդիկ , ետքն ալ Խրմէն շատ մը հարուստ անձինք , լսելով թէ Զերքեզի երկիրը գնացող Հայերը մեծ համեստութեան ու պատույ մեջ են , հետ զիետէ հոն անցան տեղաւորուեցան . շատ սիրով ընդունեցան Զերքեզներէն ու փեսայացան անոնց , բայց այս պայմանով որ իրենց հարսերն ալ մկրտուին քրիստոնեալ ըլլան , եւ Զերքեզ իշխանները ամեննեին չիստոնուին իրենց հաւատքին . բող տան որ ամենայն ազատութեամբ իրենց կրօնական պաշտամունքը եւ եկեղեցական հանդեսները կատարեն : Զերքեզներն ալ որովհետեւ այն ատենները ատելութիւն մը չունեին քրիստոնեից դէմ , մահաւանդ թէ քրիստոնեական հաւատոյ նշաններ ալ պահած էին մէջերնին , խօսք տուին որ ոչ միայն Հայոց ատուածպաշտութեանը արգելք ըլլան , այլ եւ բող տան որ քաղաքական խնդիրներն ու դատաստաններն ալ Հայք իրենց մեջ որոշեն , ու իրենք զիրենք ուզածնուն պէս կառավարեն :

Այնուհետև համարձակ ցրուեցան Հայերը լեռնականաց առողջերուն՝ այսինքն գեղերուն մեջ , խնամութիւն ըրին անոնց հետ , ու քանի գնացին շատցան . այնպէս որ շատ աւուլներուն բնակչաց մեծ մասը Հայ եղաւ , եւ ամեն մեկ աւուլին մեջ եղած Հայերուն զիսաւորը երեցփոխան կըսուէր , երբեմն ալ Թամասա : Երեցփոխան ըսուելուն պատճառ այս էր որ Հայերը այն կողմերը տեղաւորուած ատեննին չեին կրնար հետերնին միշտ քահանայ ունենալ . քահանան մեկ աւուլին հոգեւոր պիտոյքը հոգալին ետեւ մեկալին կերրար ; և իր տեղը փոխանորդ կըդնէր ժողովրդեան հաւեած մեկ անձը , որ դատաստանները կըկարէր , երբեմն ալ եկեղեցական պաշտամունք անզամ կըկատարէր :

Զերքեզները Հայերուն զօնագ՝ այսինքն հիմանունը կուտային . որ իրենց մեջ բարեկամ ըսելու չափ գորութիւն ունին . վասն զի հիւրասիրութիւնը իրենց համար մինչեւ հիմա ալ սրբազն պարտք մըն է . Հայերն ալ այն հիւրասիրութեան ուժովը ամեննեւին ներքին կամ արտաքին բշնամիններէ վախ չունեին : Զերքեզներուն այլ եւ այլ ցեղերը իշարու դէմ պատերազմ ալ ունենալին՝ Հայերուն ամեննեւին վնաս մը չէր հասներ :

Զերքեզ իշխանները քիչ ատեննէն իրենց Հայկազն հիւրերուն էօզուէն այսինքն ազնուական ըսուելու պատիւն ալ առուին . ասով իրաւունք ունեցան Հայերն ալ զերինները ունենալու , եւ մինչեւ յիսուն տնուոր զերի ունեցող Հայեր կային մէջերնին . բայց այս պատճառաւ իրենց քաղաքական ազատութիւնը քիչ մը պակսեցաւ . վասն զի զերինները ատենն ատենն զանգատ կընեին նոյն տեղի Զերքեզ իշխանին իրենց տրերուն դէմ . իշխանն ալ ՝ երէ դաժան մարդ հանդիպէր , շատ նեղութիւն կուտար տէրերուն . թէպէտ եւ Հայերն ալ ոչ միայն իշխանութիւն ունեին իրենց զերինները ծախելու կամ նաեւ մեոցընելու , այլ եւ ուզած ատեննեին մեկ Զերքեզ իշխանի մը ձեռքին տակէն ելլելով՝ ուրիշի պաշտպանութեանը տակ մտնելու . բայց մինակ իրենց ընտանեօքը . իսկ զերիններն ու իրենց ստացուածքը չեին կրնար հետերնին տանիլ : Առև հեղինակին կարծեօքը՝ Հայերը պատճառ եղած են կերպով մը Զերքեզներուն մեջ զերեվաճառութեան ամօրապարտ առուտութիւն ծաղկելուն , բայց իր այս կարծեացը հաւանական ապացոյցներ չունի : Այս իրաւ է որ Հայերը ինչ վաճառք ու ձեռագործներ որ կանցընին Խրմէն ու Թամասէն Զերքեզներուն երկիրը , եւ մահաւանդ աղ ու երկարեղին , անոնց փոխարէն ոչ միայն մորք , կաշի , ձի , ոչխար , մեղք , մոմ եւ ատոնց նման բնական բերքեր կառնեին անոնցմէ , այլ երբեմն նաև մանչ եւ աղջիկ պատանիններ , որ կրտանէին Խրմու քարար խաներուն կըծախէին... Բայց բուն զերեվաճառութիւնը Զերքեզներուն բարբարոսական սովորութիւններուն ամեն ժամանակ , եւ այն աւազակարար Զերքեզները ամեննեին կարօտ չեին Հայոց միջնորդութեանը՝ երբ որ իրարու զաւկընները զողնալով , երբեմն ալ բուն իրենց զաւկընները , Սեւ ծովուն եզերքը կիշեցընէին ու Տաճկաց նաւերը կըլեցընէին կըլուգարկին Տաճկատան :

Նոյն հեղինակը կըվկայէ թէ Հայերը աւելի պատուաւոր միջնորդութիւն կընէին Զերքեզ իշ-

իանեներուն մէջ, կոփու կամ թշնամութիւն մը ծագած ատենք՝ զանոնք իրարու հետ հաշտեցընելով : Այս իշխանները արեան վրեժը արիւնով առնելու վարժած ըլլալով, և իրենց թշնամույն ներելու կամ անկեց ներումն խնդրելու սովորութիւն ամենեւին չունենալով, անհաջու թշնամութեամբ իրարու դէմ չարիք կը մտածէին . Հայերը զանազան հնարքներով երկու կողմին ալ սիրով կառնեին, ու յանկարծակի իրարու հանդիպեցըներով ճարտարութեամբ՝ կրհաշտեցընեին զանոնք . ուստի Զերքեզներն ալ շատ անզամ Հայոց կը լիմէին որ այնպիսի հաշտութիւններու ճարգունեն :

Զերքեզներուն մէծերը սովորութիւն ունին որ իրենց զաւկըները քովերնին չեն պահեր, այլ հայրագրի մը կը յանձնեն՝ անոնց տղայութեան ու կարներութեան ատենեն մինչեւ եօրը տարեկան հասակին : Այս հայրագրութեան պաշտօնը սիրով եւ մեծ վստահութեամբ կը յանձնեին Հայերուն . անոնք ալ՝ որ առաջը անունը կունենային՝ իրենց սանին պարտական էին սովորեցընել այնի ձի հեծնայ, զինք բանեցընել ու գողութիւն ընել : Տղան եօրը տարեկան որ ըլլար, հայրագիրը կառնուր սանը՝ գեղեցիկ ու զարդարուն ձիու մը վրայ հեծցուցած կը տանէր հօրը . անիկայ այ բոլոր ազգականներովը ընդ առաջ կուգար, տղան կը լուսական մեծ խնջոյք կը ներ ամենուն, եւ հայրագրին ընծաներ տալով հատուցում մը ըրած կը պար անոր աշխատութեանը . անկեց ետքն ալ հայրագիրը տանը մէջ գրեք իշխանին հաւասար ազդեցութիւն կունենար, իր որդիքն ալ իշխանին տղուն կարնեղբայր եղած ըլլալով՝ շատ անզամ անոր քոյլ կը մնային իրեւ զինակիր եւ մտերիմ բարեկամ : Աղջիկ տղաք ալ Հայ կանանց կը յանձնուէին որ կար կարել, բան հիւսել, եւ ուրիշ ձեռագործներ ու տուն հոգալ սովորին :

Անա այս կերպով Եզերահայք հանգիստ կեանք մը կանցընեին այն իրենց նոր բնակութեանը մէջ - Քայլ ասկեց հարիւր տարի մը առաջ՝ երբոր Տաճ: կաստանեն մահմէտական քարոզիչներ գնացին Զերքեզներուն երկիրը ու շատ մարդ որսացին, Զերքեզները սկսան Հայոց վրայ ծուռ նայիլ, ու անոնց քրիստոնէութիւնը աշքերնուն փուշ եղաւ: Պեղրատի դաշնադրութեան ատեն, որ 1759ին եղաւ, Կապարքայի բնակիչները որ Ռուսի տերութեան հպատակ ճանցուած էին՝ որոշուեցաւ որ ինքնազլուխ ըլլան . անով մահմէտականութիւնը եաւի գօրացաւ անոնց մէջ : Հայերը առջի բերան

հաստատուն մնացին իրենց քրիստոնէութեանը վրայ . քայլ որովհետեւ մինչեւ այն ժամանակները Զերքեզներուն մէջ ցրուած կը լինալին՝ վտանգ եր որ իրենց հայրենի հաւատոքը ձեռքերնեն երթայ . ուստի սկսան իրարու հետ խօսք դնել որ ձգեն փախչին այն երկրէն՝ ուր որ նիւրասիրութեան օրէնքն ալ սկսեր եր ոտքի տակ երթալ :

Կը սեն թէ այն ատենները Աքաճըխ-Էյրէք անունով Զերքեզ իշխանին մէկը խորհուրդ տուաւ Հայոց որ ամենքը մէկտեղ ժողվուին ու ի միասին բնակին . տեղ մըն ալ որոշեց իրենց իր երկրին մէջ Շանվաշէ գետին քովը որ հոն հաստատեն բնակութիւննին : Այն ատեն Հայերը բաժնուեցան լեռնական Զերքեզներէն, ու սկսան զալ ժողվուի՝ այն որոշուած տեղերը բնակիլ . որով շուտ մը երեք մեծամեծ աւաններ, քանի մը հատ ալ մանք գեղեր ձեւացան : Այս որ լսեց Խրիմութարեյիշատակ առաջնորդ Տէր Աղամ եպիսկոպոսը, Գալուստ վարդապետը յուղարկեց որ երթայ Զերքեզի Հայերուն հոգեւոր պիտոյքը հոգայ, եւ հաստատէ զանոնք իրենց քրիստոնէական հաւատոքին մէջ : Գալուստ վարդապետը զնաց, բոլոր աւունները պտըտեցաւ, ամեն մէկ տնուորի այցելութիւն ըրաւ, ուր որ հաւատքի բուլութիւն տեսեր եր՝ քանի մը ամիս հոն մնաց, խրատեց, Հայոց հետ պսակուած շատ մը Զերքեզ կանայք դարձի բերաւ, ու յետոյ դարձաւ Խրիմ : Անկէց ետքը փոքր Սահոյ կողմերէն Յովիհաննես վարդապետ անունով մէկը զնաց հոն . քայլ ասոր վրայ գիտցուածը այսչափ է միայն որ ես դառնալու ատենը լեռնցիներէն սպաննուեր է : Յետոյ սուրբ Էջմիածնեն Վարդան վարդապետը զնաց, ու բոլոր Հայոց գեղերը պտըտելէն ետեւ նորէն իր վանքը դարձաւ :

Սրդութեանց Յովուի արքեպիսկոպոսը, որ Ռուսաստանի Հայոց առաջնորդ էր 1773ին, շատ անզամ քանանայ յուղարկեց լեռնական Հայոց, ու երբոր 1784ին Խրիմու Հայերը նոր Նախիշեւան փոխադրուեցան, առաջարկուեցաւ նաև Զերքեզի Հայերուն որ երէ կուզեն՝ Ռուսաստան անցնին . քայլ այն առաջարկութիւնը իրենց ջնասած կերեւնայ : Երկու տարիէն Յովուի արքեպիսկոպոսը նորէն ըրաւ անոնց նոյն առաջարկութիւնը, եւ կուզեր որ նոր Նախիշեւանին քովիքը զան բնակին . այն անզամուն ալ նինդ ընտանիք միայն սիրով ընդունեցան յորդորանքն ու երան զնացին հոն . իսկ մէկայնոնք տեղերնին մնացին, վասն զի իրենց Զերքեզ կանայք չին

ուզած հայրենիքնին բռղով՝ օտար երկիր երթալ։ Արքեպիսկոպոսն ալ տեսնելով որ կարելի չէ զանոնք տեղերնեն շարժելը, երեք քահանայ յոդարկեց որ հոն ընալին. և եին Տէր Եղիա, Տէր Գրիգոր և Տէր Մարտիրոս։ Ասոնց արդեամբքը Զերքեզի Հայերը իրենց քրիստոնեութեանը մէջ հաստատուն մնացին, ու միայն քանի մը տնուոր Շեխ-Մանսուր անունով սուս մարգարեին խօսքերուն հաւտայով տաճկացան ու գնացին Անափա բնակեցան։

Սյն երեք ընտիր քահանաներուն վախճանելեն ետեւ լեռնական իշխանները ամեն զանք ըրին որ նոր քահանայ չերթայ Հայերուն, ու ստիպուին տաճկանալու. անով հինգ տարին մէյմը հազիւրէ վարդապետ մը կընանդիպէր քովերնին. ոմանք ալ մինչեւ քան տարի առանց քահանայի մնացին։ 1809ին Եփրեմ կարուղիկոսը իր նախորդացը պէս փոյք ունենալով Զերքեզի Հայոց վրայ, յուղարկեց հոն Տէր Յարութիւն քահանան, ու Կարապէտ վարդապետը որ իննառուն տարին անցած ալեզարդ ծերունի մըն է ու դեռ կապրին։ Անոնցմէ ետքը հոն յուղարկուեցաւ Արդուրեանց Յովուկի կարուղիկոսին աշակերտ Յովհաննես անունով մէկը. ասիկայ ինքն ալ Զերքեզի Հայերէն ըլլալով՝ քանի մը բարեկարգութիւններ մտցուց իր հայրենակցացը մէջ, որոց զիսաւորներն եին տուրքերուն չափ դնել ու բերեւութիւն ուայ, և լեռնականաց քանի մը վաս սովորութիւններն որ Հայոց մէջ մտած եին՝ վերցընել։

Մուսաց և Օսմանեանց մէջ 1828ին ու 1829ին եղած պատերազմներէն վերջը Սեւ ծովուն եզերքը Մուսաց ձեռքը անցնելով, Զերքեզներուն ու Հայերուն վաճառականութիւնն ալ ծովուն կողմանէ կտրեցաւ, և Հայերը սկսան կովկասի հիւսիսային կողմը գտնուող Մուսաց գաւառներուն նետ առուտուր ընել։ Զերքեզներն որ արդէն Հայերուն վրայ շատ պաղեր եին, տեսնելով անոնց Մուսաներուն մօտենալը, և հասկրնալով որ քրիստոնեութիւնն է զանոնք իրարու մօտեցընողը, սաստիկ հայածանք հանեցին Հայոց դեմ, ձեռքերնեն շատ մը ազատութիւններ առին, իրենց գերիներուն կարգը անցուցին զանոնք, շատ մարդ մեռուցին, շատ մըն ալ լեռներուն ներսի կողմէրը քշեցին։ Խեղճ Հայերուն ճարը հատնելով, 1838ին դիմուցին աղածանօք Մուսաց Զաս գօրապետին որ իր պաշտպանութեան տակը առնէ զիրենք. երբոր գօրապետն ալ խոստացաւ պաշտպանել անոնց, խումբ խումբ վաղեցին գնացին Մուսաց

սահմանին մօտ անտառներու մէջ վրաններով բնակեցան, ու քիչ ատենեն չորս հինգ հարիւր տնուորէն աւելի եղան։ Զաս գօրապետը յորդորեց Հայերն որ հաստատուն տներ շինեն ու անոնց մէջ բնակին, ինքն ալ տէրութեան ծախքովը եկեղեցի մը կանգնեց որ անոր քով ժողվուին ու քաղաք մը ձեւացընեն։ Զերքեզները 1844ին յարձրկեցան Հայերուն վրայ, տներնին այրեցին, կողոպտեցին, շատ մարդ գերի տարին, մէկ քանին ալ մեռուցին. բայց Հայերը անով ալ չյուսահատեցան. Մուսաց տէրութենեն ու Մուսատանի Հայերէն ստակ ընդունելով՝ իրենց քաղաքը նորէն շինեցին ու անունը դրին Արմաւիր։

Արմաւիր քաղաքը կամ աւանը Կուպան գետին ձախ եզերքին վրայ է՝ Փրծնօ-Աքծի ըսուած ամրոցէն մէկ մղոնի չափ նեռու. չորս դին խորունկ խրամ ունի, ու չորս դուռ. հիւսիսային կողմը բերակդզի մը կայ, և բնակիչները հոն կըփախցընեն իրենց ստացուածքը՝ կանայքն ու տղաքը՝ երեւանկարծ Զերքեզները վրանին յարձրկին։ Աւանին մէջտեղը քառասունի չափ խանութ կայ՝ բաւական կոկիկ. անոնց մօտ է եկեղեցին ու զպրոցը՝ որ Պատկանեան աւագերեցին հիմնածն է. մէջը հարիւրի չափ աշակերտ կայ, և սկսած են հայերէն ու ուուսերէն խօսիլ։ 1845ին ի վեր աօնավաճառ կըլլայ հոն տարին մէյմը, և չորս կողմի քաղաքներէն ու գեղերէն շատ մարդ կըժողվուի, որով և մեծ առուտուր կըլլայ։ 1852ին քարաշէն եկեղեցի մըն ալ սկսան շինուիլ քաղաքին մէջ, և Մուսաց տէրութիւնը 40 հազար ֆրանքի չափ օգնութիւն ըրաւ անոր շինութեանը։

Հիմա Արմաւիրի բնակիչներուն թիւը՝ գերիներն ալ հաշուելով՝ հինգ հազարէն աւելի է։ Ասոնց զիսաւոր զործն է վաճառականութիւն, ոմանցն ալ անասուն դարմանել, երկրազործութիւն և հարկաւոր արուեստներու պարապիլ։ Բայց բուն երկիր բանողները գերիներն են. իսկ անոնց տէրերը շատ անզամ իրենց գերիներուն պաշտպանելու համար կերպան դաշտը՝ վերէն ի վար գենքերով զարդարուած, և բլուրներուն վրայ կեցած կընային։ Հեռուանց Զերքեզներուն մօտենալը տևածնուն պէս՝ իմաց կուտան գերիներուն, ու անոնց նետ մէկտեղ կըպատերազմին ըշնամեաց դեմ։ Մեծ ամօք կըսկսուի զինեալ Արմաւիրեցին մը՝ թշնամեաց առջև ի վախտութ պահանջը։

Արմավիրեցիք հայկական սրամտութիւնը, քաջասրտութիւնն ու բարեկազմութիւնը պահած են. բայց շատը ցորենագոյն ըլլալու տեղը՝ Զերքեզներուն պէս քիչ մը դեղնագոյն են : Ծերերը զլուխնին ու մօրուքնին բոլորովին կածիեն, իսկ երիտասարդները մազու ու մօրուաւոր են : Քաջասրտութեան կողմանէ Զերքեզներէն փար չեն մնար, մանաւանդ քէ անոնցմէ ալ վեր են, ինչպէս որ յայտնի է նաև շատ մը ստոյգ պատմութիւններէ որ կլպատմութին մէջերնին : Օրինակի համար, Կեօքայ օղլու անունով երկու եղ-

բարք կան եղեր վաճառական, որ վաճառքով իրենց քաղաքը դարձած ատենանին եօրը հատ Զերքեզ աւազակներու հանդիպեր են : Ասոնք ստիպեր են որ Հայերը ինչ որ ունին՝ իրենց տան. Հայերն ալ իշեր են ձիերնեն փար ու իրարու ետեւէ անոնցմէ չորս հոգի մեռուցեր են, միւս երեքն ալ այն տեսնելով ձգեր փախեր են : Այս անցքը քաղաքին մէջ տարածուելին ետեւ՝ մինչեւ Ռուսաց Զաս գօրապետին ականջն ալ հասեր է, եւ անիկայ ստուգերու տէրութենէն մէյմէկ արծքէ մետայ բերել տուեր է Կեօքայ օղլու եղբարց :

## ՓԱՐԻԶԵԱՆ ԱՄՍՈՒԹԻՒՆ

ՏԱՐԵԳՐՈՒԹԻՒՆ ԱՆՑԻՑ ԱՆՑԵԼՈՑ Ի ՑՈՒԼԻՍէ 1855 ԱՄԻՒ ՑՅՈՒԼԻՍ 1856 :

1855. — ՑՈՒԼԻՍ

1. Անոնց Ռոպմինի իմաստասէր երեցն խոալացի մեռանի ի Սրբէզա առ. Մամինը ծովական:

2. Կայսրն նափոյեն յօրենսդրաց ժողովին ատենաբանեալ՝ յայտ առնել զորտմութիւն իւր ընդ անազնել հաշտութեան, եւ զիսաման ի ժողովի դրամ եւ զօր բառական ի պէտս պատերազմին:

3. Ուիլեյմ Եղուարդ Փառք, նաւազնաց ուղեւոր ի ծովս հիւսիսոյ, մեռանի լիմս քաղաքի:

4. Շովապետուն Ռուսաց Պօղոս Նարիմով կարեվէր խոցեալ ի Անաստրոփոյ՝ մեռանի ի վաղին անդր:

5. Դաշնամուրիան եւ վաճառականութեան ի մէջ Գաղղիացւոց եւ. Պարսից՝ հաստատեալ ի թէնրանի:

6. Դաշնիկ Արքերարու քերող շուետացի՝ մեռանի ի Սրորում :

7. Սասանուրիան ընդ ամենայն երկիրն Զուիցերաց, եւ մանաւանդ ի Վիսփերրալ գաւառի, յորմէ դդրդին փորք մի եւ. կողմանք ինչ Գաղղիոյ, Լոմպարտիոյ, եւ Գերմանիոյ:

## ՕԳԱՍՏՈՍ

8. Գուլիէլմոս Փէփէ գօրակար խոալացի մեռանի ի Թուրին:

9. Նաւատորմիդր Գաղղիացւոց եւ. Անգղիացւոց ոմբակոծեալ զմասն ինչ Սվեասորկ քաղաքի՝ հրդեհն տունս քանի մի փայտակերտս, եւ յետ երից առուց մէկնեալ ի քաց զնան:

12. Հրաման գօրաժողովոյ ի մետասան հանանգս Ռուսիոյ՝ 23 այր առ. հարիս:

16. Ճակատամարտ կամրջին որ ի Թրաքքիր . Ռուսը 60, 000, որոց գօրավարք յաջում քենին Ռիտ, եւ ապա ինքն իսկ Կորչարնի, եւ ի ձախումն Լիփրանտի, յարձակին ի վերայ դաշնակցաց առ. Զեռնայա գետով, եւ ի քաց վանին ի Գաղղիացւոց եւ. ի Սարտենիացւոց՝ որոց գօրապետէին Փէխիոին եւ. Լա Մարմորան:

18. Դաշնագիր միաբանութեան ընդ պատճն Հոռվամայ եւ. ընդ կայսրն Աստրիխոյ, որով բազմապատիկ ազատութիւններ շնորհին յԱստրիխա հոռվմէական ժողովրդոց :

— Դշլոյն Անգղիոյ հասան ի Փարիզ, եւ ի 28 ամսոյս դարձ առնել անդրէն յԱնգղիա:

22. Պատրիարքն հոռվմէական Յունաց Մարտինո Մազլիմ վախճանի յԱղեքանդրիա ի հասակի 87 ամաց:

## ՍԵՊՏԵՄԲԵՐ

3. Մարտ եւ. յաղրաքիւն Ռուսաց առ. Կարուց քաղաքան ի Հայու:

5. Սկիզբն ոմբակոծութեան ամրոցին Մալարովի 700 քնանօրին:

8. Առումն ամրոցին ի Գաղղիացւոց հանդերձ ահազին կոտրածիւ յերկուց կողմանց:

9. Ռուսը հուր հարեալ ի մի կողմն կիսաւեր քաղաքին Սեւաստոփոլի, եւ զնաւ իւրեանց ծովատյզ կողաքին Սեւաստոփոլի: